

Ի Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

ՈՒՍՏՈՒՄՆԵՐՆ ՈՒՂԵՐԱՌՈՒԹԻՒՆ ԲԵԼՔ ԵՒ
ԼԵՐԸՆ ԳԻՑՆԵԿՈՒՄ
8 Ե Հ Ծ Կ Ա Դ Ի Հ Ի Ծ Ե. Փ. Հ. Է Մ Ս Ա Ն Ի
(Հարաբեկութիւն)

Վասանօրեայ բացակայութենէ եռքը Ա. ան գառանլով սկսաւ մըր գործունէւս եռքեան վերայիշեալ շրջաններու երրորդը՝ եկեղեցական խորհրդէն հրաման առնուեցաւ՝ տեղերնէն հանելու այն քարոզին որոնց վերին եւ ետեւի կողմն ալ բեւեւաբանդակ են: Այս ճամփորդ գտնուած արձանագրութիւնը լիովին վարձարեցին մեր աշխատառութիւնը: Ա. Պազար եկեղեցւոյ մէջ՝ իր վերին սեմագր հիւսուած՝ Սարգուր Գ. արքային կայ կրկնի կիսաման կոթողի մը, որուն թէ բրը լոյնիք կրկնի երեսները եւ թէ կրկնի կողերու երեսն բեւեւաբանդակ են, որ արձանագրութեան հազի: ½ մասը ծանօթ է մինչեւ հիմայ, Հոս կը դանենք՝ խալդեան բեւեւաբրութեանց մէջ պայ առուղին անգամ՝ Ասորեստանայ թագաւոր մը յանուանէ յիշատակաւած, այսինքն՝ Անոր-ն-րա-ր-ո-ն Ա-դա-di-ն-րա-ր-ի-ս-ի կամ՝ “Ասորնիրարի, որդի Ստարիրարակայ”, թագաւոր Ասորեստանի՝ Ասորնիրարի Տիգայտապիտիսերու դ Նախորդն էր, որուն իշխանութեան օրով ասորեստանեան պետութեան անկալ ժամանակն էր. սիեղերակալութիւնը կրկնի նորոգեց, առայս տուած կարենալու խորդեանց զրութիւնը զգալապէս խորակիւլ: Այս գիւտավ ոչ միայն հասասառեցաւ այն ամէնը, զըր գրան էի: “Տիգայտապիտիսեր գ ընդդէմ” Սարգուրի Աւարտիստեայ, յօդուածին մէջ, պայ նաև ստարիստիսիրակիսի, հայրանուան ձայնակն գրութեամբ կ'որոշուի այն շառ կիմքնեած ինդիրը թէ ասորեստանեան Օդայ-դից անունը՝ “Ադադ”, արդեգ կարդալու թէ “Դամանան”, եւ այն կ'որոշուի պատջնուն կողմը: որ ընդերցուածին պաշտպան էմին կը նպագերէ եւ եօս:

Մենասայ որդին Արդիստի բացմաթիւ, յարնոց կորիւներով խալդեան պետութեան հոգը մասամբ ընդարձակած է ամէն կողմէն, ի մասնաւորի գեպ ի հիւսիս, մասամբ պաշտպանած

անոր ամբողջութիւնը, բաց ի իւր Ցարեցրութիւններէն՝ զըր քանդակել տուած է զանայ ժայռաբրդին վըայ, եւ բաց ի շնորթեանց այլեւայլ արձանագրութիւններէն՝ որ կը գըտնուին իւր Տիմարկած Արմառէ քարպին մատերը, յատկապէս ծանօթ էմին իրմէն երկու արձանագրութիւններ, որոնց երկուքն ալ կանուն վանական արձանագրութիւններ, որոնց երկուքն ալ կը գտնուին վանակ Ա. Ասակ եկեղեցւոյ մէջ հիւսուած երկու քարերու վըայ. (Անը թիւ 45 եւ 46:) Երկու քարերուն ալ ուսին նաեւ հիւսուած կողքերուն վըայ արձանագրութիւններ, որոնց ցայժմ բոլորովին անծանօթ էմին: Աւոյի թիւ 45 կանուի կողմն ալ քանդակած արձանագրութիւն մ'ունի, միշտ առջեւի կորման արձանագրութիւն չափ, որ կը խօսի Բարսուած երկուին գէմ յաջողութեամբ մզուած պատերազմներու մասին: Խոկ Աւոյի թիւ 46ը կը ներկայացնէ միայն մէկ կողմի արձանագրիլը քարի մը որ թէ երկու բան երեսներուն եւ թէ երկու կողմի երեսներուն վըայ քանդակուած է, ուստի միայն իր ½ մասը բեւեւաբանդակով ծածկուած ամբողջ քարին: Քարը կոթողի մը վերին մասն է. եւ որովհետեւ թէ չափի կորմանէ կը յարամիր եւ. թէ բեւեւանշաններուն նկարագրին կողմանէ միջդ նամն է վերը յիշուած առաջնին քարին, պէտք է ընդունիլ որ այս երկու քարն Արդիստիւ Ա մէկ հսկայ կոթողի մը երկու բեկորներն են: Երկուքին մէջ պակաս ըլլալու է այժմ կտոր մը, ուր աւարտուծ ըլլալու էին կողմանէ արձանագրութիւններ (Երկու կողերու արձանագրութիւնները) Բնադիր մասամբ յարգի, ըստ մասնէ նաեւ բառական նցորդեամբ՝ համեմատական մըն է Ցարեցրութեանց ընագրին, որ շատ մասամբ լրացուելու կարօտ է. բաց աստի կարեւոր, յատկապէս շինութեանց վերաբերաւ եւ կոնապատմական նորութիւններ կը ներկայացնէ:

Աւզերութիւնը յառաջուցնէ որոշուած էր ուսի միջն առնելով նաեւ երթն ադարք. ստափ վերին ամիսն ըլլալու էր 1898 աւարտ գեկտեմբերը: Աւստի նոյն ամսյն սիլվը Վանէն ելլելու էմին: Ասկայն քանի որ մինչեւ այն ասեն եղած գիւտերը՝ թուայ եւ պարունակութեան կողմանէ՝ մըր յուսացածէն շատ ու շատ աւելի եղան, եւ քանի որ մըր ստացած սեղեկութեանց համեմատ հասաստուն յըյ կար աւելի եւ մէջ թուով խալդեան արձանագրութիւններ գտնելու: թէ կարելի ըլլար խալդեան հոգը հետազոտել ամբողջութեամբ հարաւ, հարաւ-արեւելիս եւ արեւելիս եւ արեւմտեան

¹ Տե՛ս Tigratpilesor III. gegen Sardur von Urartu, թիւ 6 “Կաղեան Հետազոտեամբ”, („Chaldische Forschungen Nr. 6”, է գիր Վերհ. դ. Berl. anthrop. Gesell. 1896, p. 321 ff.

կողմբը, աշխատեցանք ուղարկութիւնը
նակել կարենայր համար միջներ գտա-
սի յաջողեցաւ: Բոլը այն հասաւալու-
ուղերութեան նպաստ ըրած էին, ինչ-
որ նպաստներ շնորհեցին, ի մասնաւոր
մանից կայսրը: Առանձնական նպաստներ
բարերարներու թիւն առաջ շատ աւ-
ցաւ: Աւցելուրութեան շարունակաթիւնը
պէս կարելի ցեղել պարագանեւն ենք առէն-
մեր մեծարոց Արքունիք անխօնջ շափեր
ցերմ պարագանեւթեան:

Բացմատեսակ աշխատաթիւն նսերէն
պաղու մերէն եռըք, այսինքն մեր գործու
մէջ աւարտելէն, կազմադրելը ծրար
ուղիւ որով եան շրոտանակթեան համար
բատակ թիւններ ասնելէն եռըք, ֆեռ
սկզբը մենացած Ա անունը մեր գիտառութեան
ըլլալից Խոլգեան պետաքանակ Հարա-
ստ արքան առն քննելէն եռքը կրին Ա ան-
այ՝ մասցած գործերը դաւա հանելու

Համոզուած էինք որ ճիշդ խայլը
տութեան կենցրանէն ամենէն աւելի հետ
գտնուող տրանսպրութիւնն՝ որ և
տէրութեան հզր յառաջնաշացութիւն
ցոյցնեն, մասմասորապէս հետաքրքրա
կարեւ լինալու էին. այնպէս որ այսպէս
որ անծանօթ էին՝ փնառել գուշակը կամ անունը
կարծէր ճամանակը երկու դշուաները եւ
բռութեր ընկել: Մեր այս համոզումը բար
տարար լիովնին հաստատեցաւ: Կախ ո
գտնել խայլդեան ամենահորաւային այն
որ ունեցած աելիկութեանց համեմատ կ
նուէր Միդիկան աելի՞ քրովնդուզէն
պարսկական սահմանագլխէն քիչ հեռա
ւելիշն կիրճն էնիք Տաղանք քանի մը ժամ
էինք այս կիմուրէն: Ասկայն սա ամայակա
մանին քրոյէն հն անցնեն ու փոքր ձև
ստիպութեցանք, վասն զի պատհով Վերա
փոքրն այն արդիւնքը Փայտ պիտի ուն
ուղեւորաց մին ալ կենդանի ետ պիտի
նար Ռւսան պէտք եղաւ և անէն լուսուու

Աան եւանդեամբ քննած էինք |
գեզը կարելի է մտնել համեն զանյ
հարաւակողման մըսներն որ քիչ մ'առա
դայլն եաքն անանցանելի կը զառնան
առած վերջին տեղեկութիւնն էին որ
և Բաղջէ Սղիբը ճամփով կտրել
Խականի շիշը երբ Ճամփոյ ելափ, սաստ
եկաւ, եւ ատպ մեր ալղւորութիւնը
բաղդէ եւ անի Այցերք՝ մեծամեծ այ

Թեանց եւ յոգութեանց անընդհատ շարք
մ'եղաւ։ Հասա անզամ մազ մը միայն մեաց որ
իրենիք մասնիկը կայ եւս դառնալու ստիպու-
էինք։ Այս փորձանկներն անհամամատ նկարա-
գրութիւնը, զոր Հոս երկրորդել չեմ կրնար,
միեւթյող կրնայ դանել մը հնագերորդ ողեւ-
դրն մէջ։¹

Սլերդէն Ռուսուլ եւ անկէ Խովմանգոզի վրային միջւեւ Ալթիկանի կոթողը, մեր կատարուծ ու զեւորութեամբ շահցանք նաեւ տառեաստանեան արձանադրութեան միւլին եւ Հնախօսութեան մասն այլեւայլ յարդի արդիւնքներ, որոնց մասին վարը խօսելու արիթմատիկան մասն այլ այժմ շահցանք յիշեալ կոթողնեւ, որ Ալթիկան եւ Տոպզաւէ գլուխուն մշտնել ճամբար վրայ կադանած է, բայց շատ աւելի մաս ըլլալով վերջն գիւղին աւելի եւս ճշգութեամբ Տոպզաւէ կոթող կը կոչուի: Բայց այն բազմութիւն կարեւոր եւ հետաքրքրական հարցեան արձանադրիներուն մէջ՝ զորակ գտնելու բախուս ունեցաւք, ամենամեծ կարեւորութիւնն ունի ճիշդ այս յիշասակարանը: Ի հարկէ շափալացն մեծ գժուարութիւններով կապուած էր այս ծանօթութեանն համար եւ կոթողն ընտափիր՝ կամ մանաւանդ թէ բանագիրներ ու անկարութիւններուն հետաքշեց գտանքը բիւեւագիր նշանագրերը հաստատուն զանգաւածով մը լցուուծ գոյուած էին այն պատճեաւու որ յաւացագոյն փորձեր եղած են գանզ կանապար-ընդօրինակութիւն մ'առնելու: Ըստ մէծ գժուարութիւնն պատճառեց այս զանգաւածը քակել հետացընելը: Անկէ զատ ալ կոթողը շատ լու պահուած ըըլլալով՝ յալշութեան մեծ յցու մը չկար: Սակայն այն կէտը որ ինչպէս առաջին այցելութեամբն ալ աւքի զարիւն, Արածուն անունն արձանադրութեան մէջ կը գտնուի, պարու գրաւ յանձն առնելու եւ արդարացաւ նաեւ շափալացն մեծ աշխատութիւնքն ու զհողութիւնքն ժամանակի եւ նաեւ գրամական միջոցներուն վասն զի Մուսուլի նահանգնեւ յատկապէս այն սահմանակողանց մէջ ամիսոց սովորն եւ պայմանակարգեած գույք ու արագութեան պատճառաւ կարգէ գուրու սուղ էր այն տեղ ապրիլը: Ինչպէս Սարգունի Բ Ցարեցրութիւններէն գիտենք՝ Պուսասիրի ալբայ Աւրասան շատ կարեւոր դեր մը խալազան է Խալդինից եւ Ասրեսանի մէջ իրուսա Ա եւ Սարգս Բ թագաւորոց ատեն

48^o Von der arm. Expedition, & <sup>49^o Mittheilungen d. Geogr. Ges. zu Hamburg, Band XV,
p. 189-221.</sup>

մղուած յուսահատական պատերազմինքուս ժամանակ. եւ պէտք էլի՞ք ընդունվէլ որ կոթողին արձանագրութիւնը ճիշդ պատամական այս կարեւոր ժամանակամիջոցնին մասին ըլլալու էին եւ մանրամասն տեղեկութիւններ հաղորդելուս եւ այսպէս ալ է արգեամբ քամենամեծ շափու:

Կողմոց գրուած է երկու բան՝ երեսները
եւ երկու կողի երեսներուն վերին մասը: Մէկ
բան երեսն ու կողի մէկ երեսն խալդերէն են,
միտ բառն երեսն եւ կողը՝ ասորեսաներէն:
Կանգնողն է Ռուսոս և Սուրբուրժէին՝ Սարգսի
համապատրդը: Պարունակութիւնն յէշախնա
հետեւեան և Ասորեսանեցիք յարձակում ըրած
են Մուսափիր վրայ: Մուսափիր իւսուսնա ար-
քայն ապահով է Ռուսոսը վերջնուն համա-
մած է Ասորեսանի լեռները, ունի ճած ան-
տակ Աջսար (atalaka) եւ զիւրսան կրկնին հաս-
տած է Մուսափիր վրայ, քաղաքն ու անոր
մէ հետանը կրկնի ջնած, եւ Մուսափիր խալդին
դից համար պաշտանը կրկնին համատած: Սար-
գսին Ցարեցիներէն գիտներ որ Մուսափիր
յետոց կործանեցաւ եւ խալդին ու Բագրատու-
ուիք անկէ Ասորեսան գերի ատրուեցան. (714ին
Ն. Ք.) Սարգսին պատճառ եղաւ որ Ռուսոս յօւսա-
հատած անձնամահ եղաւ. Համ կարելի է որ
այս վերջնեն այնչափ միայն ճշմարիտ ըլլայ որ
Ռուսոսին մաշը պատճէցաւ Մուսափիր կոր-
ծանմանէն եւ դիբարձանաց իշեաթնենէն քիչ
մէ ետքը. իսկ մացեալ ամողով ննչպէս բերէ
կ'ընդունի, պարզապէս հնարյած ըլլայ թե-
րեւ աղքանի առաջականամաներու կողմէն, որ
Ասորեսանի արքայն շողբորթէլ կ'ուզէին:
Յամենայն գէպա կողմոցը զօր Ռուսա կանգնած
է, յիշալ կործանմանէն աւելի կանուխ ժամա-
նակէ մըն է: Ուսուսնայի մերժուին եղած է ասո-
րեսանեան յարձակման մը հետեւաթեամբ:

Կոմիտանին վերին մասը կը պահսի. մրճերով
զարնուած կառաւած է: Կոտրածքի տեղերուն
ողբրկութիւնը՝ այսպէս ըստնք սպիտացմը՝ կը
ցուցնէ որ անյիշտասակ ժամանակներն եղած
պիտի ըլլայ այս Հաւանական է որ իրենք Ասո-
րեսանանցիք երբ երկրորդ անգամ իրջնակա-
նապէս առն Ռուսաստրիք, կոմող ծայրակտուր
ըստ են, և այն՝ բնագրին միշտ այս մասն է
կը յիշուեր Ասորեսանեան արքայն անօնք: Հիշտասկարանին ամբողջ պարունակութիւնը կը
ցուցնէ որ կոմող Ռուսաստրիք շատ մաս կանգ-
նուած ըլլալու եր և երբ կարելի ըլլար կո-
թողին շրջակաւուն հին քաղաքի մը մնացորդը

զոյցլնել, Մուսասիրի տեղը գտնուած պիտի ըլլար: Արդեամբք ալ հանդիպակաց ձորակողմն ըլլոյ վայ անջատ լինանդաշոփ մը մէտեղը կը դասնելք հին, խալդեան առող շինուած բերգի մը մասցրդները, եւ բըցյ ոտքը՝ քաղաքի մը հետքերը: Կոթառոց միջդ հն կանգնուած է, ուր էլլիշնեւէ Սիրիկան տանող հին խալդեան առզմուղին դեպ ի ձախ կը դառնայ, եւ ձորին աջակողմնէն դեպ ի ձախ կտրելով Ցողզուեկի գետահին մէկ հոգեւ կը տանի դեպ ի միաւ ափը դրաւ Տալասասիր քաղաքը: Թէ այս ձամքան շատ հին պալմուղի մնէ Եւ յայտի է անկէ որ ձամքան շատ սնագամ կ'անցնի ժայռակերու մէջ փորուածիներէ, որ խալդեան արաւետոցինութեան խնայատառ մէկ կ'էտն Եւ բոլորովին հակառակ արդի արեւելքի ստորականին:

Ասորեստանեան լեզուաւ է՝ ինչպէս մամայսի կոթողին եւ Կէլշինի կոթողին՝ նոյնպէս նաեւ մեղի հասած եւ շատով ծանօթ կնիք մը Աւրանայի արքային Մաւասիրի Միհա կողմանէ այս պարագանէ որ Մաւասիրի գլխարտ դիքն աւ Խարդիս է, կը ցոցցնէ որ Խարդեանց քաղաքակրթակից եւ եղաղից էր, ինչպէս արգեն բրացայս կը վկայէ նաեւ Առևսա Ծ արքայի Ուրանայի Հանդէպ' բանած ընթացքը, զոր կոթողը յամափ եւ օրոշ կը նշանակէ: Յայտնապէս Խարդեանց Համեմատարար Հնագոյն միաս մըն էր Մաւասիր: Խարդեանք հն կամ դարձ գոտան արգեն այս տեղ բնակող Ասորեստանցներ, ինչպէս շատ աւելի Հաւանական է Նկատելով իրաց ամենով պարագաները կամ Մաւասիրի քաղաքն ու ժողովութեան յետայ դրաց Ասորեստանայց քաղաքակրթութեան ապագեցութեան ներքեւ ինչպէս: Ամեն պարագայի մը շ կրօնից մը զուն խարդեան մասցած էր, ինչպէս կը ցոցցնեն թէ Կէլշինի եւ թէ Տապաւելի կոթողները, իսկ ժողովսրդն ասորեստաներէն կը խօսէր: Ասով կը մենափ որ արքային կիրքն ասորեստանեան լեզուաւ է, ասով նաեւ Կէլշինի եւ Տապաւելի կոթողներուն ասորեստանեան մասը: Ասկայն նոյն Տապաւելի կոթողին խարդեան եւ ասորեստանեան արձանագիրներն ի՞նչ աղերս ունեն իրաց: Տեսաւը գրեն վերը յիշեցինք որ Կէլշինի կոթողին խարդեան մասը՝ շարպանակութիւնն է ասորեստանեան մասին: Արքէք հն ալ նոյնպէս է կամ արդեօք Տապաւելի կոթողին արձանագիրը՝ բացի ուրիշ կարեւող տեղեկութիւններէն պիտի ներկայացնէն խարդեան՝ ասորեստանեան երկ-լեզուան մը, օրուն այնապէս կը սպասուի:

Մենք կարծեցինք թէ պէսք է ժխտել այս բան. վասն զի երկու բնագիրները մեծաւ մասամբ բոլորին տարբեր յատուկ անուններ կը պարունակեն: Սակայն արդէն յառաջուցնե ակիցայտի եր մեղի համար թէ ար որ "Մոռառուէր քաղաքի յիշտակութիւն մը կայ խալդեան բնագրին մէջ անոր տեղ՝ "Արէնին" անունը կ'երեւայ. Եւ յայս իրաւացի գտնուեցաւ. Մէյսի կարծիքը թէ Կէլիշինի կոթորին վրայ խալդեան բնագրին "Արդինս", անունը կը համապատասխանէ ասորեստանեան "Մոռասիր", անուն: Անցողակի Նշանակենք որ "Մոռասիր", անուան ժողովրդական ստուգամանութիւնը՝ Մնա սիր իրը "Եւ չկ", որոն մասին կ'երեւայ թէ ակնարկութիւնն մըն է Ուրանայի կիբոյն պատկերը, շատ դիւրաւ կը մէկուու նշյան հակ տեղաշան դիրքէն: Կազմէ մը գուրաւ եղած՝ Մոռասիրի սեպ բարձրացող բերդաշերան առը արեւմտակողմէն կը հօսի կ'անցնի նեռագետ մը, որ շատ դիւրաւ կինայ նմանցաւը գալարուած օձի մը. բաց ասաի միայն հօս չէ որ կարելի ըլլայ այս կողմէը սօճի ելքին մը նմանութիւն գտնել:

Բայց արդ եթէ այս քաղաքը կոթուցն խալդեան բնագրին մէջ տարբեր եւ ասորեստանեան բնագրին մէջ ալ գարձեաւ տարբեր անուն կը կէն, անկարելի չէ որ՝ ննչպէս Բելք կը շեշմէ, ննչպէս ըլլան աելցայ միւս անուններն ալ: Սակայն այս ննչպէս թէ ստուգի երկիցուեան արձանագրութիւնն մըն է այս թէ ոչ, երկար ուսումնասիրութիւնն ետքը միայն պիտի կարեւամ որոշ վշնկ՝ երբ աելին ժամանակ եւ հանգիստ գտնեմ, բայ մ'որ այժմ ուղեւորութենէ նոր վերադարձած՝ տակաւին շատ քիչ ունեցած եմ:

Հին Մոռասիրի տեղը գտնելու զատման թեան եւ Պատմական - աշնարհագրութեան շրջանէն գուրաւ ալ կարեւորութիւն ուիմ: "Նիս սիր լերան ուրբ նաևը կեցաւ, կը պատմէ բարելական-ջշէնդղի բեւեռագիր զըսցը, եւ Ասուրնասիրաղը Ցարեցիքն ալ կ'ըսն թէ նիսիր լեռը Մոռասիրի մօն է: Ուստի նիսիր լեռն այն ինոնչղթային կը վերապերի, որ Արքելոյի եւ Ռոպանդուղի ու Միդիանի մէջուղ կ'ինայ, եւ անշոշա ամենարար կասարն է այս լերանց շղթային որ Արքելայէն կը տեսնուի:

Ուստասի եւ Սարգանի մէջ մղուած պատերազմերուն ժամանակ Մոռասիր քաղաքին ունեցած դերին համար շատ կարեւոր է նաև Բրիտանական Թանգարանի հաւաքման այն տախ-

տակիկը (Հաւաքումն Ռասասակ II Nr. 2), որուն մէջ նւրուս (— այսպէս կարուալու է եւ ոչ կ'իբշւուն՝) Սսորեստանի արքային մէկ պաշտօնէն այն գտնգատը թէ Աւրարտուի թագաւորը (ապահովակես Ռուսաս Ա) զոհելու համար Մոռասափի կոս գայ, կը մերժէ յիշեցը-ներլով որ նիմ արդելք չէ եղած նաև Սսորեստանի թագաւորըն (Արգանի) եւ իւր զօրաց նյոյն նպատակաւ հօն գարուն: Ասով հետաքրքրական լրս մը կը սփորի այն գտնաւորին զրից վրայ, զոր ուներ Աւրաման երկու հզօր ուիրերիններու հանդէպ:

Խարդիս երբեք շնուռաձուեցաւ Սսորեստանէն, եւ Սարգանի յաշընութիւնն ընդդեմ Ռուսասայ Ա յամենայն դէպո շատ աւելի փոքր նքան որչով նոյն իսկ Սարգանի պատման ներէն կինայ հետեւցտիլ: Ռուսասայ Ա ունեցած նշանակութիւնն ու զօրութիւնը կը տեսնուի նաև անէնէ, երբ իրմէ եղած ժամանօթ արձանագրութեանց պարզուականթիւնն ու զրտնուած տեղը նկատենք. այսինքն Կէլանի-Գիրլանի կարեւոր արձանագրութիւնն դէպի հիւսիսի խորդը Ալեքսանդր լընի վայաց լընի վայաց, Քէշիշ-Գովիլ արձանագիրն՝ իրը յիշամակարան շնուռածեան նյոյն լինն եւ նոր հմարկակ թեան Վանայ՝ պետական ճիշտ կենդրութ, եւ Ցպզաւէի կոթողը՝ ամենէն հեռաւ: Տարաւակութիւնը: Այս ճիշտին մէջ նորագոյն հետազոտութեանց ըրած յառաջադրութիւնն ամեն ամենէն ամենէն աւելի պայծառապայն որ այս ամեն արձանագիրն ըրոլըն ալ անձանօթ էի Բելքի առաջին ճանապարհօրդութիւնը շնաւարած: Կէլանի-Գիրլան եւ Քէշիշ-Գովիլ տեղիրուն արձանագրութիւնքը գտաւ Բելք 1891ին: Իսկ Ցողզաւէի կոթողը եւ Ռուսասայ Ա շնուռածեան մէկ արձանագիրը՝ զոր Վան գտայ, եւ ուրիշ գիւտեմին արդիւնք են մեր այս անդամանակարած ուղարկութեան: Ի հարէտ այն կէտը թէ Կէլանի-Գիրլանի արձանագիրը Ռուսասայ Ա է, եւ ոչ անոր հօրմ՝ Սարգանի Գ՝ որուն անուը Բելք արձանագիրն մէջ ուղղութեամբ կարգացած է, յայսակի եղաւ միայն նիկոլակիի հրամարակութեամբ: Վան գտնուած վերցը շնան վերցն արձանագրութեան գիւտը յատկավան կարեւոր է անու որ կը ցուցընէ թէ Ռուսաս Ա ստուգի շնուռածեամբ ըրած է Վան: Ասով մեծապէս կ'աւելնայ այն արդէն ներքին

1. See Bezold, Catalogue of the Cuneiform Tablets in the Kouyouanjik Collection of the British Museum vol. IV, p. 188.

Հաւանականութիւնը՝ թէ ստուգի իրաւասայ Ա
պարտական ենք Խուսասայ Կոթող, Քէշշ-
գէու Ըննութիւնը եւ Ալանայ պյդեստանը:
Ի հարկէ բացարձակ ստուգութիւն չունիք
անմի որ Քէշշ-գէուն կոթողն վրայ Խուսասի
Հօր անունը՝ արձանագրութեան սկիզբը՝ կոր-
սուած է: (Մանրամասնութիւնը տես մեր միւս
գրութեանց մէջ, զոր վերը յիշեցնեա:)

Գրեթե 14 օր գժաւարին բայց շահաւետ
աշխատութեամբ անցուցինք կոթողին քավ։
Բնդլք հեռագործ վան կանըւելլվ՝ հն մեաց
իրը երեք ամիս, և մեացած գործերը լինցուց։
Ուղեւորութեան շարունակութեան համար յա-
ռաջուած է գծածած ծրագիրն են միայն զլսին
անսեցիք։ Մայսին Օգոստոսին սկիզբը են են
կրիին միացանք Ալմազկերտ։ Մինչեւ այս ժա-
մանակ կորեցի են պայ ճամանակ՝ իրովներովզ։
Մուռուց Միդիաս - Հասանէկիք - Մայսաֆարգին-
կիք - Բայու - Մազկերտ - Խաբրերդ - Մալմիթա-
Ակն - Երզնկայ - Իարերդ - Կարին - Հասանէգալէ-
Վաշկերտ։

որուն վրայ ամեն ժամանակ գտնուած է քաղաք-
քին բերդը: Ժայռ ակնին իր զ/կ մասին բար-
ձրութեան վրայ կանգնած է արձանագիրը՝ փո-
րուած կղղացեալ ժայռի մը վրայ, որուն առա-
չակալով մեծ խորշ մը դրած է կոփուելով:
Քանդակելու ամբողջ կերպը, ատառաշամներու
մեծութիւնը, բուռն արձանագրին եւ ծայրից
անհիմ-բանածենին մէջ տեղ թողուած միջոցը՝
մեծ ագործ երեւոյն մը կը ուն արձանագրու-
թեան, որուն կը համապատասխանէ պարանա-
կովիթիւնն ալ. վասի վի կը ծառուցանէ այն պա-
տերազմենին, որոնցման Մենուաս արքայ տիրեց
այս երկիրն, որ Վանէն այնշափ հեռու կինայ դէպ
ի արեւմուտք, եւ իւր իշխանութիւնը տարածեց
մինչեւ Մալմթիա: Ըստ աւելի դէպ ի արեւ-
մուտք երբեք հասօն անցած չէ խարդեան պե-
տութիւնը. եւ միանի յետուադ այ արքայից երկու
արձանագրութիւնն զօր պիտի իր հիմքը քիչ
մ'աւել ներս արեւմակողմը կը գտնուին:
Ժայռակնին մէջ գրուած են ժայռապահներին
եւ սովորական ստորեկեցեաց անցք մը թոյ հաս-
նելու Մենուաս կը ըստ ինչպէս գտափիք որ Ծե-
րիտերիաշ սերդը նորէն նորոգ ած է. ուստի
յայտնի է որ ժայռաշնութիւնն իրենց ներկայ
կատարեալ վիճակին մէջ խաղաղին են:
Միւս կողմանէ ընդունելու է որ նաև տեղացի
քինիները կը գործադրէն ժայռակիրութիւնն
որ յայտնագույն յատուկ չէր միայն անձուուկ
մասօք Խալվիներուն, այլ բոյու սանց ցեղակից
ազգակամերուն: Այլժմ գոյսութիւն սանցող
ազգ երեւն ու դրակի ժայռ աշխատութեաց սովորու-
թիւնը կը մշակէն կամ կը մշակէն լրացիք:
Նայ կէտս նշանառ ու շան մըն է ինչպէս արդէն
առարիներ յատօջ մատգիր ըրած է բնելը Խալ-
վեանց ցեղակցութիւնն եւ ազգագրական կապը
որոշելու համար:

Բալուէն ճամբար թնկայ հիւսիս-արեւ-
մտեան ուղղութեամբ, թերի-ջուրը անցնելով,
դէպ ի Մազկիրս (Մազկերս)։ Ասօր պատճառն
էր ուսուցանակետ Եղուէի Վիւնի (ի Պրախ)՝
Աշուատ-Դարգայի արձանագրութեան գտնչն,
և եթիք թէ առանձնասես Հաղորդաց եւ թէ
առանձ Հրատարակութեած այն գիտարութիւնը թէ
գալէ գիւղին քով կան մայուսարահներ ար-
ձանագրութեամբ։ Եւ պայտէս ալ գտնեւցա-
շաս հետաքրքրական խոլդեան թերթանու-
թիւն մը ժայռասարահներով, որոնք արդէն փորձ
մը կը ցուցանեն զարդարանդակութեան, սովոր-
ական ստորերկիրայ ասնդուներով եւ ժայռի
մէջ փորուած մեծ ջրամբարներով՝ որ այս ա-

Layard, Inscriptions in the Cuneiform character pl. 47. Sayce, Nr. 33. Արձանագրութեան սպառ-լած էն համա Անշան և Բարտոն (Barton), Վ. Հ. Հայոց պարագ է առաջ դից առաջեր, ըստից Հայոց պարագ Դ. Հ. Մüller (D. H. Müller, Die Keilinschrift von Ashur-Darga, p. 14) Տե՛ս Sayce, the Cuneiform Inscriptions of Van. Part III (IRAS, 1882, p. 11) և Part IV (IRAS 1898, n. 94 ff.).

բւմսեան կողմեռուն համար ինքնատիք են. եւ արձանագրութիւն մը թուասայ Բ՝ որդւց Արգիսիսի Բ: Այս գիւտը մեծապէս ուրախալի էր: Թէ ընդհանապէս Արգատակայ Բ մէջ որդին թուաս Բ անուամբ ստոգիւ իշխած է: Հարկ եղած էր որ Բելք եւ եւ ընդդրձակ յօդուածով մ՝ ապացուանէնք:¹ Եւ ապացոյն էր վահանի մը մէկ կորոն, ուր Ռասուս Արդիուչինիո կ'անուանի: Երիտանական թանգարանին մէջ վահանի այս կորոր կցուած զօդուած է Ռասուսոյ Գ Երիմանիին արքայի մէկ վահանին կառուներուն հետ: Մազկերափ արձանագրութիւնը մեր ուղեւորոց դատած թուով երկրորդն է Կոյն իշխանին արձանագրիներէն: Առաջնոյն մասին (Ադէլքվազի քով գանուած) արդէն վերը հոսեցակ:

Մուսալի նահանգը սով կար, ինչպէս ակարկեցինք. եւ պակասութիւնն ու սղութիւնը կը համէք նաեւ գրացի Դիարբեկիր նահանգը: Գրեթէ կաննաւարտպէւ անկարելի էր ձիերան յարեար դարման գտնել: Աւուրուութեանս բազմաւասիկ գժաւարթեամց մայս մին էր այս: Խարբերդ սափառաթեամբ երկար դադար տալ հեծելց եւ ձիերու:

Ամերիկեան առաքելութեան՝ ուր հիւրասէր ընդունելութիւն գտայ, անդամներէն մին Հունահնդ դըն (Huntingdon) շատ հետաքրքրուեցաւ մեր աստվածադրութեամն, զոր արդէն ցուցուցած է ինծի թշով հաղորդելով յարդի տեղկեռթիւններ: Հունահնդ դընի երախտապարտ եմ մովլ ալ որ մեծայարդի աջակցութիւն մը նուիրեց ինձ լուսանկարչական եւ աշխարհագրական գործիքները վերաբնելու եւ նորոգելու, որ շատ հարկաւոր եղած էր:

Խարբերդի մերդն իւր նակարագրական ոճով կոփուած մայուսանելուներովն բացորոշ հերեր կը ցուցընէ վաղելի խարլեան կամ իր-խալքեան բնակչութեան և կուման արուեստն այս աել Խարբերդէն Մատաթիւ առանդ Զամբուն վրայ այս տեղին ուր գէպ ի Եփրատ կիշխայ, Կիւրմիւրիսան եւ իզուր գիւղերու մէջ տեղ կը գտնուի Սարդուր Գ արքայի արձանագրութիւնը, զըր գտած են Միւլբախ եւ Մոլցէն եւ որ 1840 ին հրատարակուած է. իսկ անկէ եաբը գիտականորէն քննուած չէր. (Աէյս թիւ 50:) Արձանագրութիւնն ըլլալու է այն պատերազմներուն ժամանակին զոր յիշեալ արքայն մլած է Ասորեսանի Ցիգդատիղեներ Գ

թագաւորին գէմ: Ցիգդատիղեներայ 743 տարւուրի գէմ տարած յաղթութիւնը անպէս շատ նշանաւոր ըլլալու չէ, ինչպէս ուրիշ տեղ բացատրեցինք:¹ Համեմատութեամբ հոս ալ կարեւոր կէտեր գտնուեցած: Այսպէս 31 տաղին սկիզբը չէ ॥ (ILU) Կո-ե-րա-իա-ա-նէ, այլ՝ շը ॥ (ILU) Կո-ե-րա-իա-ա-նէ, եւ որովհետեւ տղը 30 կը յիշէ Տա-ա-նէ քաղաք մը, կը հետեւի այն հետաքրքրական պարզուն որ հոս բոլիքով կը յիշուին նախ քաղաք մը պարզապէս Տու(է) անուամբ եւ գարեծալ համանուն քաղաք մը, որուն նկարագրին աւելի կը ճշգրտաւի սկիզբը կցուած "կու-էրու, դից անուամբն, որ կը վերաբերէր նաեւ խարդեան Ամենագից կամառին: Մեր արդիւնաւոր թարգմանը՝ գէտրէնչ՝ յաղզեցաւ, մեծ գժուարութիւններու յաղթելով՝ սպանելապէս յաջող կաղապար մ'տոնուլ այս արձանագրութեան:

Խաղդեան բեւեւաքանակութեան հետքեր գտայ ասկէ եաբը ճամպուն վրայ միայն շատ ներս գէպ ի արեւելսկոզմ՝ Համանգալէի բոլիքանն առեւելք: Այն սեղ յատաջ եղած արձանագրութիւնը, զօր Դը-սոսի (De Sausy) դատած է (Աէյս թիւ 35): Հերցայ կրկին գտնել որչափ ալ աշխատեցայ: Սակայն բերդաժային վրայ՝ միջնակարեն բերդաշնութեանց մէջ՝ գտնուեցան սեւաքարէ մեծ խարիսն մը պաշտ կեցած, որ՝ ինչպէս Քէշչ-գէօլի նուսասայ կոմողին, Կէլշինի եւ Ցուզաւէի կոմողներուն հետ համեմատելով կը տեմուսի, խաղդեան կոթողի մը պատուանդանն եղած է: Արդէն ծանօթ արձանագրութիւններէն ամէնէն լւա պահուած է Հասանգալէի եւ Դէկիբարա տեղերու մէջ տեղ գտնուածը, որ գերազանցութեամբ գորուած քարը, (Եազուլ-տաշ) կը կոչուի:²

Այս արձանագրութիւննը զօր Մենսաս քանդակել առուն է, խաղդեան միակ նշանաւոր արձանագրին է որուն կրկին համեմատութեամբը մայս անկարեւոր ուղղելիքներ գտնուեցան:

Ալաշկերտ համար տեղեկաթիւններ առած էինք, որուք կը խսուածնային մէզի՝ խալդեան նոր արձանագրութիւններ առատութեամբ գտնել հօն: Սակայն ինչպէս քիչ մ'եւորը համոզուիլ ստիպուեցայ, պյս ամէնէն մաց միայն

¹ Ցիգդատիղեներ Գ Ընդդէմ Սարդուրի արքային Արարտիւ, առու խուրդեան ճետացառաւ թիւնքն՝ Չալդիչա Արշակունյաց Արքային առաջարկութիւնը առաջարկական ստուգամասութիւն մը էն. Արքի Վեր ճ. Բ. կը վերը Յա. 1898, թ. 321 ֆ.

² Ի ինչպէս ինձի պայտանական հաղորդաւուցաւ Արքիւնքու, առու անկարութիւնը ժողովզական ստուգամասութիւն մը էն. Արքիւնքու, ինչպէս ի բարակա, հայուր:

բեկոր մ'արձանագրութեան, որ սակայն դրեւէ կարեւորութենէ զարդ չէ. վասն զի ՄԵՇՆՈՎԱՍ հոն կը յիշէ «Ա-ն» քաղաք մը, որ անոնն անշուշտ «Ա-ՆԻՐԻ», անուան նախատիպն ըլլալու է. («ԽԵՐԻ հայերէնի մէջ բերդ կը նշանակէ») Հաս Ալաշերս միացաւ ինծի նաեւ բերդ ք' Ա-նէն գալով: ՄԵԿՈՒԵ անցամք ուսական սահմանը, եւ բերդ անէտ կրկին Ա-ն դարձաւ՝ զիլաւուրաքար փոխագրութեանցօրները հոգաւու:

ՄԵՐ ուղեւորութեան ամբողջական արդիանքն եղաւ խարդեան բեւեւաքրութեան համար որ նախ միշտ են ճանի սոտոյ իւրիշ իւրիշ առելուու, եւ դարձեալ՝ յառաջուղին ճանի բուրութեան իւրիշ որդուակրութեան իւրիշ հոմերուսուցած: Արձանագրութեանց բուրութեան գիշեալ քիչ բայց սուս թեամբք՝ ունեցաւը դարձեալ ընդունակութեամբ և լուսադուրեալ, որտեղ սովորաքար կրկին օրինակներով տառուաւ են, եւ կարելի կը նեն ուսումնամատութեամբք շարուանկել եւ նաեւ յետո վերաբննել ամենալավ կերպով: Մատադրութեամբ ուսումնամատութեան խարդեան շնորհեանց հանգամանկները, ժայռաքարերքը, զանագիրները, հարթաշամերը, եւ դարձեալ չափուեցան եւ լուսանկարուեցան:

Բաց ի վերջիշեալ արձանագրութիւններէն՝ բազմաթիւ նոր գիտաերուն կարեւորագոյններէն յիշուն նաեւ հետեւեաները Ա-նոց քարին հարաւակողմը, գագաթան բաւական մաս, ժայռի մէջ կտիուած գտնուեցաւ զիշ իւրէ մը, որուն երկու կողմերն երբեմն ասորենաւնեան լեզուաւ մեծ արձանագրութիւններով ծածկուած էին: Այս պարագայիշ գտառելով եւ նաեւ տառաշաներուն ձեւ երուն համեմատ՝ արձանագրութիւնն ըլլարը էր Սարգսուր Ո' Ալուտիպիսի որդուց՝ որերէն: Դժբախարաք արձանագրութիւնք մեծաւ մասամբ փհացած են եւ զահարոշի որմին հետ մեծամեծ կազմներ կորսուած են:

Այս ժամանակէն երբ խոպահին եւ ՄԵՇՆՈՎԱՍ միասին կ'իշնէին, եւ նաեւ կոմոյ մը կասըմ ողու գիշին եկեղեցւոյն մէջ, Ա-նէն իբր հինգ ժամ հեռու գէպ ի հիւսիս, 20 տող արձանագրութեամբ, բայց վարի մասը կոտրած: Սուրբ Պողոս եկեղեցւոյ մեծ կոմոյնին բնագիրը (Սեյս թիւ 31) կը լրացուի, որ շատ կարեւոր էր, այս արձանագրութեամբն որ պատին մէջ հիւսուած երեսին վրայ է, եւ որ բառ կոմոյնին առաջակողմն է եւ ճիշդ նոյն բատիրը կը ներկայացնէ՝ զոր ուներ կոմոյնին մինչեւ հիմայ ծանօթ (կոնակի) երեսը: կոնակի կողմն ըլլալը

կը ճամշցուի անէտ որ վերջը՝ պարագ միջաց մը թողլէն եւրել՝ աւելցուած է անիծից բանաձեւու:

ՄԵՇՆՈՎԱՍ, որուն միահեծան իշխանութեան սկսած անկալ խալդից իշխողներու տիտղոսն եղաւ հասատապէս՝ «արքա Տօր», արքայ Քիյանայ, իշխան (alusi) Տուշայ», առանց ինդրիք է ոչ միայն ամենաշանաւոր՝ եւ ընդհանրապէս նշանակուլ յաղթողացն թագաւորն խալդեանց, այլ նաեւ հնոյն Արեւելից կարեւորագոյն եւ ամենն աւելի դրահէ իշխողներէն մին, հաւասարապէս հոգածու: Թէ իւր պետամիթիւնն ընդարձակելու եւ թէ իւր հպատակաց բարօրութեան աշխատելու: Ասոր համեմատ ալ խալդեանց բոլոր թագաւորներէն աւելի ընդարձակ բեւեւագրական գործունելութիւնն մ'ունեցած է: Այս բան արդէն յառաջ ալ կրնար նկատուի: ՄԵՐ նորագիւտներու մէջ ՄԵՇՆՈՎԱՍ արձանագրութեանց մեծ թիւ մը աւելի պայծառ կը ցըննէ նշնը: Եկիշնէն միայն յատկապէս Ասորեսանի գէմ մղուած պատերազմաց պատմութիւնը որ կը գտնուի նշյանք Վանի Սուրբ Պօղոս եկեղեցին մէջ՝ վերնակողմը պատի մէջ հիւսուած զօհաբարի մը վայց քանդակաւած, որմէ ծանօթ էր միայն ատցեւի կողմնան արձանագրութիւնը (Սեյս թիւ 32.) գարձեալ՝ գործոտի եւ երեննինի շնութեանց արձանագրութիւնը: Առողութում կանոնաւորելուն՝ որ երկրագործութեան համար այնպէս չափազանց կարեւոր է, յատուկ ինամբ տարած է ՄԵՇՆՈՎԱՍ զրանցիքին վրայ ըստիպի վրայ (Ճամբամալուր) որ այս օր ալ կը բանի եւ վերընկարագրուեան, եւ որ Հայոց ծանօթ ու հին, միջնաբերդի լերան սոքն եղաղ վան քաղաքը կ'ուսուէ եւ տակամին կ'ուսուէ, գտնուեցան բազմաթիւ ուրիշ արձանագրութիւններ ալ, որոնք նոյն մեծագործ ձեռնարկին շնուղը զՄԵՇՆՈՎԱՍ կ'անուաննն: Մալպակերտի կողըն որոնք բերդը շնուծ է ՄԵՇՆՈՎԱՍ, ինչպէս Շէլի (Scheil) հրատարակած մէկ արձանագրութիւնը կը պատմէ, այլեւայլ ուրիշ արձանագրութիւններ կը վկայէն ուրիշ զօնցնցներու շնութեանց, որոց մին (Ադայի քով) այնչափ կարեւոր էր որ նոյնպէս իւր շնուղին անուամբը ՄԵՇՆՈՎԱՍ զրանցիք («ՄԵՇՆՈՎԱՍի պիլի») առուանուած էր:

Որուաս Առաջնոյն որդիէն Արգիսարին Քարքայիշ որդիէն Արակերիրի (Առնեկերիրիմայ) ժամանակակիցն էր, մինչեւ հիմայ արձանագրութիւններ ծանօթ չէին: այժմ գտնուած են երկու մեծ քանդակաբարեր՝ երկու կողմն ալ գրուած, իւրաքանչերին իրը 40 տող, որոնք

խալդեան գրահանութեան ամենաշետաքըրքական յիշատակարաններէն են։ Երկուքն ալ սիրել եցին է, աեղեկոթիւն հարթալճի մը շինոթեան Սրճէշի կողմը։ այնպէս որ առող թուսասի կողմոցին արձանագրութեան համեմատականներ ունինք, որ պիտի նպաստ այս խմբի բանցինները լրացնենք եւ աւելի լաւ հասկընալու։ Քանդակաքարքին մէկուն (ի Ձեւարքքաղը) կռնակի կողմը զշչէց արձանագրութիւն մը է, որ շշափման հետեւ ունի Մհկերի դրան ծանօթ արձանագրութեան (— Խալդեանց կրօնին եւ Ամենաշեցի կաճառին ուսումնասիրութեան գլխաւոր աղքար —) հետ, եւ նաև նորութիւններ կաւեցնէ։

Աւշեցնորմթեան այս գլխաւոր արդիւնքներուն քոյ կան նաեւ բազմաթիւ երկրորդական արդիւնքներ, որ ամպամ շատ նշանաւուն են: Անընի՞ն կը համբառած որ ամբողջ ապաւորազմերու պատմութիւններէն կարեւոր արդիւնքներ կը նեն: Հանուլի ասորիւթուններն ապատմութեան համար, եւ ասոր ամենալավ օրինակն են այն տեղեկութիւններն որը վերը տափ Տոպղաւուէի Խուսասայ կոթողն մասին:

(U.S.-Soviet-Lib. Fr.-L. -N.F.-S.)

५. ८. ४.



Ա Զ Գ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԳԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԵՐԱԾՈՎԱՎԱՐԻ ԹԻՒՆ

Պատուական քարերը չեն, Միջննեւ և նյոյն իսկ Կոր գարուս մէջ, մաստիպազտ տեսութեանց հետ բազմատեսակ աղերսներ ունեցած են, ասոնց արտակարքի զօրութիւն ու հրաշալիք աղդեցան թիւներ ընծայուելով՝ Այս պատճեառ առ այս Նիւթն օրուն միջնորդութեամբ հասարակ մետաղու սուխց կը փոխարկուեր, ամէն հիւմուգութիւն կը քառուեւը եւ մարդկային կեակն ըստ կամ կ'երկարէր, “Խօսանց +ուր, կը կոչուեր, այս քար մին է՝ որ գործաչքի՞ն արեւելեան հին ժաղվածոցից մը փոխառեսալ առասպելին մէջ զննըր տառցողն՝ իւր եղարց վրայ իշխանութիւն կ'ապահովէ. Իր եւ նցնն է մատանոց մը վրայ ագուցուած քարն, որուն Համար կեսանիկ գերմանացի մատենագիրն՝ իր

1 1813-1875, Խառացի մատենագիր մը, որ
է իր Décaméron Ցանկորեայ հոլանդաւոր գործուուց:

2 1729-1781,

⁴ Նախան ի մաստունը վեպին մէջ այն մարդոյական
յատկութեամբ օժտեալ է ։ Կըսէ, որով սցին
մատանին կրայն Աստածոյ ու մարդկան առջեւ
հաճցայական կ'ըլլար։

Հրաշատանքն Միջին գարը էքը գոհանար
իրապէս գոյութիւն ունեցող ակունքներու նո-
րանշան ազգեցութիւններ ընծայելով, այլ կը
տնկղէք ասկավակն ուրիշ քարեր, որոնց նաեւ
առնուն ու յատկութիւններ ալ կ'ընծայեք: Այս-
պիսի յատկութիւններ գ. օր. Ույսուորին (Quirim)
կը բրուեն, որ շատ գժուած առ եւ յապոպ
բռնչոյն բոյնն մէջ միան կը դանուի եղեր,
Նթէ այդ քարը քնացած մարտու մէ գլխուու
ասկ գրուէր, այդ մարդն իւր արթնամեանը
ժամանակ կամ իրը դաղունիք խնամով պա-
հածը, կամ գաղունապահութեան կնիքով իւր
ամենավստահէնիք բարեկամեերուն միայն յայտ-
նածը կը ասիպուէր շաղակրատել: — Կայն-
պէս Աներեւու-Յաւուրին վկա շատ բան կ'առաս-
պելքանուէր, որ միայն ազնիւ սարեկիկի բցնի
մէջ կը դանուի եղեր, եւ այն ալ միայն թոշնոյ
մը ձեռոք կարելի ե եղեր գանել: Եթէ մէկն
այդ քարը ձեռոք անցնել ուզէր, ագռափի
բցնէ մը ձար մ'անեներ, խեղզելու եւ ամուր
շաւանէ մը բցնին բով կախուս եր: Մեծ
ագռաւներն այս սրամձնիկ սեսարանին չկա-
րենալով գիտանալ՝ կը զնային շռանը ընդ մէջ
խածատելու, զոր բնականարար չէն կնար յա-
լոցընել: Սայայն ծերագյու ագռաւը միջոց մը
կը գիտար. իւր ընկերներէն կը բանուէր եւ
մինչեւ որ աներեւու թանապու քանի ազնիւ սա-
րեկի մը բցնին մէջ զգտներ և հետը ըբերեր,
ես չէր դառնար. այդ քարը սասակած կախուած
ձագին կառուցին մէջ կը դնէր եւ այդ գոհարե-
ղնին զգութեամբը սատակն անտեսանելի
կ'ըլլար, որով են մէկալ ագռաւներուն աշաց
անշշարերի կը մնար: Արդ Աներեւու մաքարին
հետամուտն այսն հետեւ կընար զան
դիմու ձեռք անցնել: ինուու որ միջոց դիմու
եւ ոչ թէ շաւանն ալ միասին անտեսանելի
կ'ըլլար Աւելըրդ է ըսել որ այս պյանչափ բաշ-
ձացուած քարին զգութեամբը մարդ ալ իւր
զիան կրած դրեսաներովը միասին անշարժիք կը
մնար: Նման զգութեին կ'ընծայուէր նաեւ Յա-
պերիս (Juperius) քարին, որոն գէմը կը վա-
զէնն բոլոր երկները, որ պատճառաւ որորդներն
այս քարն ունենալ շատ կը բաղչային:

թէ այլեւայլ իրապէս գշումնիւն ունեցող պատուական քարերու խորհրդաւոր, Տզօր պատեցումեան վրայ ժամանակաւ ինչպահի առ-